

ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹԻՒՆԸ

«Եւ մեզի ներէ մեր պարտքերը, իմշալու մեմն ալ կը ներեկ մեր պարտապահներուն: Վասն զի երէ դուք ներէ մարդոց իրենց յանցանքներց, ձեր նրկանարք Հայրն ալ ճեզի կը ներէ: Հազար երէ դուք չներէ մարդոց իրենց յանցանքները, ձեր Հայրն ալ ճեզի չի ներեր ձեր յանցանքներց»: (Մատ. Զ. 12, 14, 15):

Տէրունական Աղօթքէն առնուած վերաբեշեալ հասուածը առանցքը կը կարմէ բըրդառոնինութեան վարդապետած մարդկարյին եւ ասուածային ներողամտութեան:

Տէրունական Աղօթքը, զոր աշակերտներու խնդրանքին վրայ Քրիստոս սորդէցուց մեղի, կը պարփակէ էական սկլորունքներ՝ որոնց կիրարկումը մեր կեանքին մէջ անհրաժեշտ է եւ օգտակար:

Մէրմէ իւրաքանչիւրը իր մանկութենէն զոյ սորզած է զայր եւ Կարտասանէ «Հայր Մէր»ը առանց անդրադառնալու անոր բովանդակութեան, իմաստին եւ զօրութեան: Պարզ, բայց խորիմաստ խօսքեր են անոնք զորս պարտինք սերտել, հասկնալ ու գործադրել մեր ամենօրեայ կեամքի ընթացքին:

Աղօթքէն եւ խնդրէ առաջ այս չնորհը, մենք պարտաւոր ենք գիտակցութիւնը ուսնենալ եւ ընդունիլ յանցանքին կամ մեղքին դոյութեան: Քիչ չէ թիւը այն հաւատացեաներուն, որոնք կը խորչին լոել իսկ յանցաւոր բառը: Անոնց հասկացողութեամբ յանցաւորներ են աւագակները, ոճրագործները, ինքութեանքները, գինեմունքները ևալն., եւ իրենք զիրենք դուրս դրած են յանցաւորի վիճակին: Սակայն, մեղքը տեղակերական հրւանդութիւն մըն է որմէ ամէն ոք վարակւած է: Մեղքը պարտք մըն է զոր թերացած ենք վճարել. այլ խօսքով, Աստուծոյ եւ մեր նմաններուն հանդէպ չդորժադրուած պարտականութիւն մը:

«Եւ մեզի ներէ մեր պարտքերը իմշալու

մենք ալ կը ներենք մեր պարտապահներուն»:

Աստուծմէ կը հայցենք մեր մեղքերուն ներփակը այն համեմատութեամբ որ մենք ներած ենք մեզի նման ժահկանցուներուն:

Յիառուս յատակրէն կը մատոնանչէ այն իրողութիւնը թէ երբ մենք ներենք ուրիշներուն յանցանքները, Աստուծած ալ մեզի պիտի ներէ: Աստուծային եւ մարդկային ներողամտութիւնը սերարդէն կապուած են իրարու հետ: Հետեւաբար, երբ մենք չենք լօժարիր մարդոց ներել, աւելի լաւ Կ'ընենք շարտասանել «Հայր Մէր»ը, որովհետեւ ապարդին պիտի ըլլայ ան:

Կը պատմուի թէ Տա Վինչի արուեստակէտը իր մէկ թշնամիին դէմքը գծագրած է Յուգայի մարմանին վրայ. ան այլեւս չէ կըրցած նայիլ Քրիստոսի դէմքին: Բայց երբ պաստակին վրային աւրած է իր թշնամիին պատկերը, նոյն գիշերն իսկ Քրիստոս երկացած է անոր երազին մէջ:

Եթէ անհատ մը հաշտ չէ այլ անհատի մը հետ, ինչպէս կրնայ Աստուծմէ ինդրել իր յանցանքներուն թողութիւնը: Ներուելու համար պէտք է ներել գիտնանք:

Առհասարակ, մարդ էակին համար զըմւար է ներել իր նմաններուն: Մենք հասուէր ենք եւ անծնակեդրոն: Մեր նկարագրի այս յուոփ երեսը կը թուլացնէ մեր անհատականութեան ամբողջականութիւնը: Բարկու-

թիւնը կը փոխադրձենք բարկութեամբ, ատելութիւնը՝ ատելութեամբ, որուն իրը չետեւանք՝ կը կործանենք թէ՝ մեր և՛ թէ՝ մեր հակառակորդին անհատականութիւնը:

Քրիստոս ներողամտութեան ողին քաղաքերեց մարգոց մէջ, որովհետեւ ներողամտութեան համար ազօթիկ՝ առառածածային ոէր ինզրել է: Աէրը ժիայի կրնայ յողթառ նակել բարկութեան զբացումին: Անհատի ժրարկութիւնը երր սիրով դիմագրաւենք, զօրացուցած կ'ըլլահեք մեր և՛ մեր դիմացինին անձնականութիւնը, միւնոյն առեն վերանորոգելով նաև մեր հոգեկան ոյժերը:

Ստեփանոս Նախապէտան սիրով դիմաց զինք քարկոծող բարկացոտ ամբոխը: Անոր արտառանած ազօթիք մրմունջները եւ ցուցարերտ ներողամտութեան ոգին նոր մարդ գարձուցին Սօզոսը:

Ներողամտութիւնը կ'առաջնորդէ մեզ անձնութացութեան, մեծութեան: Վերջին Ընթիրին, երբ առաքեալները իրարու հետ

կը վիճէին թէ իրենցմէ ո՞վ մեծ պիտի րլլար Քրիստոսի թագաւորութեան մէջ, Յիսուս Հաբրկացսւ, այլ ներեց անոնց: ԱՅ նոյնիսկ մեր հակառակորդին յուաց աշակերտներուն ոտքերը, որպէս անձանուրաց սիրոյ նշան: Իր այդ արարքով մոռացարեց մարգոց մէջ, որովհետեւ ներողամտութեան ցուեցաւ մեծութեան չորրջ եղած վէճը, փշուեցաւ աշակերտներուն եսը եւ անոնք գոտեպնդուեցան Ս. Հոգիին զօրութեամբ:

Ուրեմն, Քրիստոսէ օրինակ առնենք եւ սիրվինք ներել մարգոց յանցանքներուն: Բարկութեան եւ ատելութեան յուզումները փոխարինենք սիրոյ զգացումով: Մեր դրարութիւնները լուծենք քրիստոնէական սիրով: Այն ժամանակ Աստուած ալ պիտի ներէ մեր յանցանքներուն: Երբ սրուարց արտառանենք Տէրուանական Աղօթքը:

Պօղոս Առաքեալ նիւսացիներուն զրած թուզթին մէջ այս ուղղութեամբ կը պատշաճէ: «Եւ իրարու հետ քաղցր եղէք, զթած, ներելով իրարու, ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզի» (Դ, 32):

ԲԱԲԳԻՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ